

Օ Ր Ի Ո Ր Դ Տ Ս Ի Լ Փ Ո Ւ Թ

Մէսաժըրիի շոգենաւը Պոլիսէն ճամբայ պիտի ելլէր. ընկերութեան Արեւելքի գիծին ամենէն հինը եւ ամենէն խոչըրը: Այս շոգենաւերը՝ նախկին գերմանական կամ աւստրիական Lloydերուն ոչ հանգստաւէտութիւնը ոչ մաքրութիւնը, ոչ հաճելի սպասարկութիւնը ունին. ամէն ինչ միջակ, տիուր, անգոյն է այստեղ — խցիկ, ծառայ, նաւապետ, նաւաստի:

Երկրորդ կարգի տեղ մը վարձածէի. չորս հոգինոց խցիկներէն վերին անկողին մը: Մինչ իմիններս ճամբելէ յետոյ, վերջին վայրկեանին կը հասնէի ծրաբներովս, վալիզներովս, դրանը առջեւ կանդ կ'առնեմ սոսկումով: Փոքրիկ ծակէն, որուն պատուհանը ինամքով դոց է՝ սիրտիսառնուուք տաք օգ մը երեսիս կը զարնէ — ալքոլի, եօտի, քրտինքի, գեռ չեմ գիտեր ինչ անըմբունելի հոտերով լեցուն: Վարի անկողիններէն մէկուն մէջ, մեռելի դէմքով կին մը ամբողջ երկայնութեամբ պառկած է. միւսին վրայ ուրիշ կին մը նստած, շուարած, ինեղածուկ, թեւերուն մէջ վիժած երախայով մը՝ որ ամբողջ ուժերովը կը պոռայ. Երբորդ կին մը երկու անկողիններուն մէջտեղը կցած է, կզակը աղաստ թաշկինակով մը կապած, ձեռքը դեղի շլշերով եւ պիտոնով մը:

Երեք կինները, որոնք իրենց թըշուառութիւնները եւ ցաւերը ընտանիքով պարտկել եւ տանիլ կ'երեւակայէին անշուշտ այդ խցիկին մէջ, եւ ու-

րիշ ճամբորդի չէին սպասեր, իմինիս չափ դժգոհ ակնարկ մը նետեցին վրաս: Իսկ ես, շունչս շիտակ քօմիսէրին սենեակը կ'առնեմ: Տեղերը ամբողջ գրաւուած են. Իզմիրէն եւ Բիրէյէն դեռ ահազին ճամբորդ կայ առնելիք: Բայց քօմիսէրը կնամեծար է. ինձմէ աւելի ուժով կը պնդէ այդ հիւանդկիններուն հետ ճամբորդելու անկարելիութեան վրայ: Կը բարկանայ ընկերութեան պաշտօնեային գէմ՝ որ իմ նազելի անձս առանց յարգելու այդ անկարելի անկողինը յատկացուցած է ինձի:

Վերջապէս, երկար մտածումներէ վերջ լուծում մը կը գտնէ. ծառայութեան սենեակը պիտի յատկացնէ ինձի, մաître Ժհոտը եւ ծառան ճաշարան փոխազելով. — Երկու անկողինով ընդարձակ եւ օգաւէտ խցիկ մը, ուր առաջին կարգին չափ հանդիսաւ պիտի ըլլամ — կ'ասպահովցնէ:

Եւ արդարեւ քօմիսէրը չէ չափանցած: Մինչեւ Իզմիր գքսուհիի մը պէս կը ճամբորդեմ: Իզմիրէն, ճամբուընկեր մը կը մտնէ սենեակս, համակելի, տարիքու կին մը, որ մօտաւորապէս իմ պարագայիս մէջ գտնուած է, եւ զոր քօմիսէրը իմ սենեակս առաջնորդած է նոյն փութկոտութեամբ: Բայց այս նոր ընկերէն գանգտատելու պատճառ մը չունիմ ըստ երեւոյթին. մարդամօտ, ժպտերես ֆրանսուհի մընէ: Արդարեւ երկու ժամ չանցած, ճամբորդութեան ամենալաւ ընկերներ կը

գուշակենք իրարու մէջ փոխադարձաբար:

Յիսունէն յիսունըհինդ տարեկան ծեր աղջիկ մըն է Օրիորդ Տիւքո, համակրելի, հաճելի, դեռ բաւական սիրուն մնացած եւ աշխոյժ: Թառամած փոքրիկ գէմքին վրայ՝ խոչոր բացուած եւ լայն շրթունքներով բերանը՝ գեղեցիկ է դեռ, բարի, սրամիա: Հակառակ սեւ աչքերուն խորունկ յոզնութեանը՝ կեանքի, տաքութեան ցոլքեր կ'անցնին երրեմն անոնց մէջէն անսպասելիօրէն: Ուսերը կքած, կոնակը կլոր, մէջքը բարակ եւ սեւ դաստկան ամազօնի մը մէջ սեղմուած, փէշը դաստկան նմանապէս, մաքուր եւ տարիներէն անդոյն, մէկ խօսքով՝ Օրիորդ Տիւքո Փրանսացի ծեր վարժուհիի տիպարն է, որ շատ մը աշխատած, շատ մը յոդնած, շատ մը սիրած, շատ մը տառապած պէտք է ըլլայ: Շատ մարդ տեսած է, շատ երկիրներ պտղուած, շատ բարքեր ուսումնասիրած: Քանիրհինդ տարեկանին՝ մեկնած է Ֆրանսայէն գէպի օտար երկիրներ, իր լեզուն օտար դըլրոցներու կամ տուներու մէջ ուսուցանելու ապերախտ եւ տիսուր պաշտօնութը: Եւ երկրէ երկիր՝ մինչեւ Արեւելք ինկած է, ուր՝ քան տարուան ամենայոգնեցուցիչ եւ ամենաընկճող ծառայութենէ մը վերջը, այլ եւս իր երկիրը կը վերագառնայ, ծանր ճակատամարտներ մզած ծերունի զօրավարի մը գոհունակութեամբը, սրտի անդորրութեամբը:

— Այս', Օրիորդ Տիւքո իր կոիւներէն դուրս կ'ելլայ խրոխտութեամբ, մարդոց եւ կեանքի մասին խորունկ փորձառութեամբ մը եւ քանի մը փոքրիկ խնայողութիւններով... — Ահա թէ ինչպէ՞ս հանգիստի կոչուած է ան: Ինձի Իոլանտայէն, Սպանիայէն,

Գերմանիայէն անեքտօթներ կը պատմէր. Ժողովութիւններէն կեանքէն եւ սովորութիւններէն գիծեր, իր կեանքէն դրուազներ, որոնց մէջ՝ իր զգացումի աշխարհէն, զոր կը դուշակէիր, կը զգուշանար վերյիշումներ ընելու: Սպանիոյ հողը, պարտէզները, լեռները, արեւը կը սիրէր: Իոլանտան հաճելի եւ գեղեցիկ կիններով լեցուն կը գտնէր: Եւ՝ Ֆրանսաւհիի մը համար զարմանալի երեւոյթ՝ Գերմանիան կը պաշտէր, մանաւանդ օուր-Rhinի Գերմանիան եւ Գերմանացիները, որոնց վրայ խօսած ատենը՝ աչքերուն մէջ խոնաւութիւն մը կը զգայիր: Իտալիոյ եւ իտալացիներուն համար անտարբերէր: Արեւելքը չէր սիրեր, իսկ Յունաստանը՝ ուր տասը տարի կեցեր էր, ամբողջ հոգիովը կ'ատէր:

Ի՞նչ նուաստանքներ, ի՞նչ նախատինքներ կրած էր այդ զգայուն սրտով աղջիկը Աթէնքի մելալօման հարուստներէ ոմանց տուններուն մէջ, ուր իր կեանքին մէկ մասը սպասեր էր, այդ աստիճան ատելու համար այդ երկիրը, այդ ժողովուրդը, այդ ծովը, այդ կըդզինները...:

Ահուիլի կը գտնէր Աքորօլը, զոր կատաղութեան աչքերով պէտք է զիտած ըլլար տասը տարի շարունակ, իր չարչարանքի վայրերէն մէկը եղող հասարակաց պարտէզին մէջէն:

— Ո՞չ, այդ հին Յոյները... Զէ՞մի որ այսօրուաններուն նախահայրերն էին. անոնք չէ՞ն որ այս քարերուն հետ այս մարդերու մնացորդները ձըզած են այսօր... Որքա՞ն կ'ատեմ զիրենք...:

Շոպենաւը Բիրէոյի ծոցին մէջ խարիսխ ձզեց ութը ժամ: Ես՝ նուազ վրբէժինդիր հին եւ նոր Յոյներուն հանգէպ, Աքորօլը տեսնելու մեկնեցայ —

բայց մեծ զգուշութեամբ, ճամբու
ընկերիս զգացումները չվիրաւորելու
համար: Գիշերը շոգենաւ կը վերա-
դառնայի յողնած, այրած, փոշիով
ծածկուած, գինովցած: Աքորօլը բո-
լոր երեւակայտութիւններս գերազանցեր
էր: Զեմ զիտեր քանի ժամ մնացեր էի
այստեղ, գլուխս կիզիչ արեւին տակ,
կրակէ սիւնի մը կաթնած, այդ գեր-
մարդկային գործին վրայ հիանալու եւ
զարմանալու համար — այրող շուքին
մէջ այդ ջախջախիչ զանդուածներուն
եւ գիծերուն՝ որոնց բացուածքէն, Ա-
թէնքի ծովը՝ մեղկ եւ հակասական, կը
քնանայ հեռուն: Իրիկունը, քաղաքին
մէջէն վերագարձած ատենս, խոչըր
սիւնները եւ սանդուխները մտքիս մէջ
կը պարէին գեռ, եւ կը զարմանայի թէ
ինչո՞ւ երեսս կը նայէին այդ Աթենա-
ցիները, որոնք մէյ մէկ գաճաճ կ'երե-
ւային աչքիս:

Շոգենաւը վերստին ճամբայ կ'ել-
լէր: Բիրէայէն մեծ թիւով ճամբորդ
առած էր: Երկու ժամ յետոյ, ճաշի ա-
տեն, գեռ ինքզինքնիս նաւահանգիս-
տին մէջ կը կարծէինք, այնքան աղ-
մուկ, այնքան իւճողում կար նրբանցք-
ներուն մէջ: Ժողովուրդը չէր տեղա-
ւորուած գեռ, եւ շոգենաւը պէտք ե-
ղածէն տելի ճամբորդ առած կը թը-
ւէր:

Ճաշի ատեն, հասարակաց սեղա-
նին վրայ, ճամբորդներուն սովորական
թիւը լրացած էր. աւելի չկար, բայց
աղմուկը եւ իրարանցումը սահման
չունէր: Երկու ծառաները՝ որոնց օդ-
նական մը տուած էին, դժուարաւ ըս-
պասարկութեան կը հասնէին: Նոր
ճամբորդները, մեծամասնութեամբ
տիկիններ եւ երիտասարդներ, դժոհն
էին սպասարկութենէն ամենքն ալ: Կե-
րակուրները գէշ էին, portionները պըզ-

տիկ, գինին անըմպելի, ջուրը նեխած:
Նոր ճամբորդները կը ճայնակցէին սե-
ղանին մէկ ծայրէն միւսը, այս դիտո-
ղութիւնները զանազան լեզուներու մէջ
ըսելու, կրկնելու, պնդելու համար:

Օրիորդ Տիւքո չէր խօսեր: Երե-
սին կարմիր արաւաները մանիշակա-
դոյնի փոխուած էին: Գլուխը ծուած՝
պատառաքաղին ծայրովը իր պնակին
մէջի բրինձները կը համբէր ուտելէ ա-
ռաջ կամ գաւաթին մէջի գինին կը վեր-
լուծէր խոհուն կերպով: Հազիւ ակ-
նարկ մը կը նետէր մերթ ընդ մերթ ին-
ծի, եւ այն ատեն կը տեսնէի աչքերուն
մէջ վասող փոքրիկ կրակը՝ որ կայծա-
կի մը ուժը ունէր :

Մեր անկողինները իրարու վրայ
էին: Ես տակի couchetteը կը պառկէի,
Օրիորդ Տիւքո իմ վրայինս կը գրա-
ւէր: Զիս երբեք չէր անհանգստացներ:
Միշտ ինձմէ առաջ փոքրիկ սանդուխնէն
մագլցած՝ իր դարակին մէջը տեղա-
ւորուած կ'ըլլար: Իսկ առաւօտները
արթնցած ատենս, ծեր աղջիկը ոտքի
վրայ էր արդէն եւ իր արդուզարդը ա-
ւարտած:

Բիրէայէն մեկնելէ յետոյ, ես յոդ-
նած, ինքը զզուած՝ կանուխ անկողին
մտանք: Արդարներու անվրդով քունի
մը եւ երազներուն ամենէն խորունկին
եւ անուշին մէջը, կ'արթննամ յան-
կարծ, կարծես հարիւրաւոր ահազոչ
զանդակներու խլացուցիչ ձայնէն: Ին-
ծի կը թուի որ անկողինս կը շարժի, եւ
մոռնալով ծովի վրայ ըլլալս՝ ահսելի
երկրաշարժ մը կը կարծեմ:

Կը ցատկեմ տեղէս: Ելեքտրակա-
նութիւնը վառած է եւ Օրիորդ Տիւքո
հանդարտութեամբ իր անկողինին
մէջտեղը նստած — գիտակից եւ հա-
մակերպած:

Նանչոցը կը շարունակէ, խլացու-

ցի՛չ, երկա՛ր...

— Ի՞նչ է, ի՞նչ կայ, Աստուծոյ
սիրոյն:

— Մի՛ վախնաք, «Յոյն մըն է»,
«Յոյներ են»....

— Ի՞նչպէս; ի՞նչ Յոյն...

— «Յոյն մըն է», «Յոյներ են» որ
կը կանչեն. չէ՞ք զիտեր որ ծառանե-
րուն սենեակն է այստեղ. սպասարկու-
թեան պէտք ունին. ջուրի պէտք ունին
կամ պատուհաննին զոցել տալ կ'ուզեն
անշուշտ....: Եւ բարձերը ասդին առ-
նելով, ճիշդ իր գլխուն տակը պահ-
ուած ելեքտրական զանգակներու երեք
զապանակներ կը ցուցնէ, քով քովի
շարուած, որոնք կը շարունակեն ին-
լարար գոսալ:

Բայց ծառաները ճաշարանն են,
իսկ զանգակները անողոք: Օրիորդ
Տիւքո յանձն կ'առնէ ճաշարան եր-
թալ, բայց ճիշդ գրանը մէջը, ծառա-
ներուն թեւերուն մէջը կ'իյնայ: — Ի՞նչ-
պէ՞ս թէ չեն լսած. լսած են, չոգենա-
ւին անդիի ծայրէն լսած են եւ օդնու-
թեան կը հասնին այդ քաջ ֆրանսացի-
ները:

Հազիւ այս ցնցումէն ինքզինքնիս
գտած, ծանրացած արտեւանունքներս
կը սկսին զոցուիլ, Օրիորդ Տիւքոի
բարձին տակէն՝ զսպանակին մէկը, յի-
տոյ միւսը, յետոյ երրորդը կը սկսին
գոսալ.

— Զը՛ը՛ը՛ո....:

Օրիորդ Տիւքո նոր գիրքին մէջ
նստած է նորէն, իր անկազնին մէջտե-
ղը, գլուխը քիչ մը քամրւած հակած,
առաստաղին երկաթներուն չզարնելու
շտամար զայն.

— Զանգակն է նորէն, մի վախ-
նաք. քնացե՞ր էիք արդէն:

— Ո՞չ այո՛, այնքա՞ն յոդնած
եմ...

— Այլ եւս վաղը առաւօտ կամուր-
ջին վրայ կը քնանաք, աղջի՛կո, կ'ըսէ
ամենախորունկ համոզումով:

Արդարեւ, չի սխալիր: Զանգակնե-
րը անկարեկիր են. իրենց զսպանակնե-
րէն գուրս նետուած խօլական մեքենա-
ներու պէս, որ այլ եւս չեն կրնար կա-
սիլ, կը գոռան բարբարոս տուփերը,
անձկալի՛ց, երկա՛ր... կը գոռան ամ-
բողջ գիշերը, միւձայն, երկձայն, ե-
ռուածայն. կը կանչեն ստիպոզաբա՛ր,
հրամայողաբա՛ր, հազիւ հինգ վայր-
կեան, տասը վայրկեան կամ ամենէն
շատ կէս ժամ հանգիստ տալով մէր
տանջուած ականջներուն:

Սպասաւորները այլ եւս իրենց ո-
րոշումը տուած են. — նրանցքներու
մէջ շարուած են, այս կամ այն գրանը
վրայ նետուելու պատրաստ: Օրիորդ
Տիւքոն ալ իր որոշումը տուած է.
նստած է վերջնականապէս իր անկող-
նին մէջտեղը, անշարժ, կռնակը փոք-
րիկ շալ մը առած, գլուխը մէկ կողմին
ծառած եւ գեղեցիկ սպիտակ ձեռքը ան-
կողնէն վար կախած համակերպու-
թեամբ: Բայց ե՛ս իմ որոշումս չեմ
կրցած տալ. օրուան մէջ ըրած սպան-
նող պտոյտս՝ երկու զոնչոցին մէջտեղը
գլուխս բարձին վրայ կը փլցնէ, եւ աչ-
քերս կը զոցեմ հինգ վայրկեան՝ ին-
լազարի պէս յանկարծ ցատկելու հա-
մար նորէն:

Եւ Օրիորդ Տիւքոսի ձայնը կը լը-
սեմ, իւրաքանչիւր զոնչոցէն վերջը,
որ առանց բացառութեան կը կրկնէ շա-
րունակ, մէկ եղանակի վրայ, մէկ շեշ-
տի վրայ, անխոնջ, անխուսափելիօրէն,
քա՛զցը.

— «Յոյն մըն է», «գարձեալ Յոյն
մըն է»... Պէտք է որ իր ստակին փո-
խարէն ծառայութիւն ունենայ. տում-
ստակին դինը աժան չէ՛...

Ես՝ յուսահատութեամբ փիլերուն կը նայիմ, որոնք խոչոր գամերով ամ-
րացած են երկաթէ սիւներուն. եւ կը կատղիմ որ չեմ կրնար զանոնք խլել եւ
ծովը նետել, այն ուսանողին պէս, որ
իր առաւօտեան անուշ քունին մէջ, յա-
մառ րեվիլ մը այնէն խելագար,
զայն դոյլ մը ջուրի մէջ կը խեղդէ:

Քօմիսէրը իր բոլոր բարեացակա-
մութեամբ այս անգամ առանց միջոցի
է մեր դժբաղզութեան առջեւ: Շատ
շատ ճաշարանը կրնայ յատկացնել մե-
զի, որուն կարծր նստարանները եւ իւ-
զոս սեղանները աւելի դրաւիչ չեն: Եւ
կը հաւատա՞ք երբոր ըսեմ ձեզի թէ
զիշերները այսպէս իրարու յաջորդե-
ցին. հինգ հատ երկա՞ր, անվերջանա-

լի՛ զիշերներ, որոնց ամբաղջ աեւողու-
թեանը ո՛չ զսպանակները աւելի կարե-
կիր եղան եւ ո՛չ փափուկ Աթենացինե-
րուն քմահաճոյքները:

Մինչ այլ եւս, ցորեկուան տնբա-
ւական քուներէն սպառած, բաց օդը եւ
երիտասարդ տարիներս օդնելով վեր-
ջին զիշերները կը յաջողէի երբեմն
մրափել, Օրիորդ Տիւքոօի հիմայ հե-
ռաւոր, միաթել, անուշ ձայնը, զովա-
ցուցիչ առուակի մը պէս կը հոսէր վե-
րիւէս հնչուն քօշմառներուս տենդին
վրայ եւ կ'օրօրէր զայն...

— «Յոյն մըն է», «ղարձեալ Յոյ-
ներ Են» . . . :

ԷԼԻԶ ՄԵԴՏԵՐԵԱՆ

ԵԼՏԱԿԱՆ ԱՇԽԱՐԴԻ ՄԱԿՐՆԹԱՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԱՄԵՐԻԿԱ

Աշխարհի հարստութիւնը շարժուն է: Այսօր
ինձի, վաղը քեզի: Բախտը և պարագաները
կը կազմեն այն խողովակը որուն մէջին կ'անց-
նի իմ զրպանէս ելած զրամը լեցուելու համար
քու զրպանդ: Ինչպէս որ Անգլիա Նարոյքոն-
եան պատերազմներու ժամանակ ֆրանսայի
չնորհիւ լեցուցած է իր զրպանը, նոյնպէս
ալ մեծ պատերազմին Ամերիկա լեցուց իր քը-
սակը Անգլիոյ չնորհիւ, որմէ շատեր կը հե-
տեւցնեն թէ Լոնտոն կորսնցուցած է իր եր-
բեմնի տիբապեասզ դիրքը: Տգէտ մամուլի մը
հայթայթած հատուածական տեղեկութիւննե-
րէն ըմորած թերուս անձեր յանախ ձեր ական-
ջըն ի վար հետեւեալը կը փսփուան. «... ձեզի
բան մը բաե՞մ, Փինանսապէս Լոնտոն hors

combat է, Նիւ Եորքն է որ կը տիբապեատէ»:
Այս խօսքերը ընտղները կը մոռնան տողարները
չինդով բաժնելու: Եթէ Ամերիկայի մէջ 100
հատ միլիոնտէր և Անգլիոյ մէջ ալ 25 միլիո-
նատէր կան, բաժանում զիտացողը զիտէ թէ
երկուքին ո՞ր աւելի հարուստ է:

Խաւար մաքերու մէջ լուսատու ճառագայթ
մը ներմուծելու համար փութանք տեղեկացնել
ընթերցողին թէ ներկայիս Ամերիկայի փոխա-
տութիւնները կը հասնին § 15,750,000,000
տոլարի որ կը ներկայացնէ 3,150,900,000 ան-
դլիական ոսկի. Էսկ Անգլիոյ փոխատութիւն-
ները կը յանդին 5,400,000,000 անգլիականի,
մինչ Ֆրանսայինը 2,800,000,000 անգլիակա-
նի: